

Բարոյական և քաղաքական տևական
սուբյեկտն :

(Տես երես 163)

Բ. ԽօՍՍԿՑՈՒԹԻՒՆ

Հիմունք Բարոյականի :

Միրըպոյի մէջ հետեւեալ տասնը-
հինգ օրը Տիւբրէի ըրած խմաստալից
խօսակցութեանը վրայ խօսուեցաւ.
Կրօնասէր անձինք ուրախ էին այնպէս
աղէկ չատագովութիւն մը ունենալնուն
համար ընդդէմ կատականաց խառնա-
կեցից և ամբարշտաց : Տկարամիաք և
երկշուրք երջանիկ կը սեպէին զիրենք
հաւատքնուն մէջ հաստատուելնուն
համար. առհասարակ ամենքը այս հա-
մախմտութեանց փափաքողք էին՝ որոնց
մով լաւագոյն պիտի ըլլար իրենց վի-
ճակը :

Այսպէս երկրորդ անգամ հաւա-
քուելու որոշեալ կիրակին՝ ժողովը ա-
ւելի բազմաթիւ եղաւ : Շատերը Տիւ-
բրէի խօսիլը լսելու հաճութեան հա-
մար գնացեր էին, որ կենդանացնելով
ախորժելի կ'ընէր միշտ ըսածը : Երի-
տասարդք լսելու փափաքանքը եկեր
էին թէ ինչպէս արդեօք պիտի խօսէր
այն խնդրոց վրայ՝ որոնց մէջ տարտա-
մութեամբ կը տատամնէին, կամ թէ
զՏիւբրէ առարկութիւններով նեղը
ձգել կ'ուզէին :

Կային նաև քանի մը յոռեմիտ ան-
ձինք ալ որոնց համար պէտք մ' է ու-
րիշներէն տարբեր խորհիլը, և քանի
մ' ալ ախտերով կամ անձնական շա-
հերով կուրցած մարդիկ : Այս վերջին-
ները մեծ յարգ մը չէին տար բժշկին
խօսած խնդիրներուն, բայց կը վախ-
նային որ իր խորհրդածութիւնները
Միրըպոյի բնակչաց բարուցը վրայ ազ-
դեցութիւն կրնան ունենալ . և սիրտ
չընելով առաջին խօսակցութեան խ-
կոյն վրան յարձակելուն մտքերնին դր-
բած էին որ պարագային համեմատ ի-
րենք զիրենք պաշտպանեն :

Ասոնց թիւէն էր վինկենտիոս ջոռ-
նիէ գարրինը՝ բուռն բնաւորութեան
տէր մարդ մը . Ժարլան՝ որ թշուառու-
թիւններով դառնացած անձ մի էր, և
գործառնութեանցը մէջ չյաջողելուն՝
Աստուծոյ և մարդկանց հետ թշնամա-
ցած էր . Պասսէ պանդոկապեար և
բասսմար սրճապետը, որոնք աղէկ
աչքով չէին տեսներ իրենց շահուն
դէմ եղած այսպիսի հաւաքումներ .
Վիէոլէն՝ որ առարկութիւններ ընելու
իր գիտութիւնը ցուցընելէն զուրս՝ ու-
րիշ պատճառ չունէր . Մոքոր՝ գործեր
վրան առնող մարդ մը, որ աւելի յա-
ջողութիւն ունէր զանոնք խառնակե-
**լու՝ քան թէ կարդի դնելու, և որ քա-
նի մը վաշխառուաց հետ միաբանած**
կ'ենթագրուէր :

Միւս կողմանէ շատ աւելի բազմա-
թիւ էին բարոյականի սահմանները
յարգելու վարժած անձինք, որով նաև
բժշկին խորհուրդը մտիկ ընելու պատ-
րաստ էին . պէտք չունէին զուրցածնե-
րուն համոզուելու համար՝ իրեն մտիկ
ընելու, այլ կ'ախտորժէին սորվիլ իրմէ
թէ առ հասարակ ամենուն բերանը ե-
ղած առարկութեանց ինչպէս պատաս-
խաննելու է :

Ասոնց մէջ նախամեծարելի էր Պեր-
զրան նշանաւոր վարձուորը, որ խնայո-
ղութեամբը շատ բարիք կ'ընէր, թով-
մաս Ռավոյ՝ որուն հետ արդէն ծանօ-
թացանք, ամենուն սիրելի անձն մը
բարեսրտութեանը համար . Ռոմէն Տիւ-
րուր՝ ուրիշ երկրագործ մը, անկեղծ և
զարմանալի զգօնամիտ մէկն, բայց ա-
զատ վարմունքին հետ քիչ մըն ալ
բիրտ . Սոժոն՝ ճարտար հիւսնը, շատ
ընդունելի հոգով խնամքով ըրած աշ-
խատութեացն համար . Ռնորիսո Պիւզէ՝
երիտասարդ ոստայնանկը, արդէն բազ-
մաթիւ ընտանեաց մը հայր, անխոնջ
աշխատող, որ օրուան մէջ տասուերկու
ժամ ծռած արհեստին վրայ կ'աշխա-
տէր և մնացած ժամանակն իր պղտիկ
դաշտը կը մշակէր : Պէտք է յիշենք նաև
զՏիւպիւխասոն՝ որ Լընուարի ընկերա-
գիրն էր, մանարանին տէրը՝ արդար և

բարի մարդ, նաև հաստատուն ու մաս նաւորապէս աշխատութեան տեսչութիւնը վրան առած. և Հոպյմոնտ դաստիարակն՝ ըրած ծառայութեանցը պատճառաւ միրելի և մեծարելի, որ և իրմէ կրթուող պատանեաց վրայ մեծ ազդեցութիւն ունէր:

Զուարթութեան նշոյլ մը փայլեցաւ բժշկին ճակտին վրայ՝ երբ մոտածին պէս ժողովարանը այդպէս լեցուն գտաւ. բարերարն Տիւբրէ կ'ուրախանար ինք, զինքը վախճանին հասած տեսնելով:

— Ազնիւ բարեկամքդ իմ, ըսաւ, երբ դահճին՝ մէջէն անցնելով՝ առ իւրաքանչիւր ոք բարեկամական խօսք մը զուրցելով՝ տեղը հասաւ ու նստաւ. շնորհակալ եմ ձեր մեր ժողովները գալու համար ցուցած փութոյն: Կը հաւատամ որ ձեր կողմանէ քիչ մը իմ վրաս ունեցած սէրերնիդ է, վասն զի մեր խօսակցութեանց նիւթը շատ ծանր է, և դուք չէք կրնար յուսաւ որ ես զուարճացնեմ. միայն պիտի ջանամ հետաքրքրութիւննիդ շարժելու և մաս նաւորապէս ձեզի օգտակար ըլլալու:

Հաստատական ձայներ պատասխանեցին իր այս խօսքերուն, և Տիւբրէ սկսելու վրայ էր՝ երբ Մոփոր որ կ'ուզէր զինքը շփոթել, արտաքսապէս անկեղծ հետաքրքրութիւն մը ձեւացնելով, ըսաւ.

— Պարոն բժիշկ, մեզի տասնըհինգ օր առաջ Աստուծոյ վրայ խօսեցար անանկ իմաստներով որ իրաւցնէ զմեզ ափշեցուցին: Անշուշտ չկայ մէկը մեր մէջը որ Աստուծոյ գոյութիւնը տարակուսի տակ ձգէ. այս նկատմամբ և ոչ մէկ անհաւատ մը կրնաս գտնալ Միրըպոյի մէջ: Հիմակուան ժամանակս ալ անժխտելի է Աստուծոյ էութիւնը. բայց ինչպէս ճանչնալու է. կրնանք ըմբռնել զինքը. և ինչ պարտքեր անկէ առ մեղ կը ծաղին: Ահաւասիկ ասոնք են մեր միտքը գրաւող խնդիրները, և որոնց լուծումը հրամանքէդ կը փափաքինք լսել՝ եթէ պատշաճ կը դատիս:

— Պարոն Մոփոր, պատասխանեց

Տիւբրէ, ուրախ եմ երբ հաստատապէս հրամանքէդ կը լսեմ թէ Միրըպոյի մէջ անհաւատ չկայ, և ուրախակից եմ հրամանքիդ. բայց գոհ չես Աստուծոյ էութեանը վրայ սոսկ հաւտալով՝ և կ'ուզես իմանալ թէ ինչ է: Որովհետեւ կը հարցընես՝ ազատաբար իմ կարծիքս զուրցեմ:

Աստուծոյ էութեանը վրայ եղած խուզարկութիւնները բացարձակապէս չեմ մեղադրեր. ով որ այս նիւթիս վրայ երբեք խորհրդածութիւն ըրած չէ՝ յայտնի կ'երևցնէ թէ թեթևամիտ է. բայց զգուշանակք. Աստուծոյ ինչ ըլլալը գիտնալու պէտքը միթէ անհաւատութեան հին խորին մէկ մնացորդը չէ, որով Աստուծոյ հրովարենէն և 'ի սիրոյն ազատելու համար՝ նախ և առաջ Աստուծոյ ինչ ըլլալը գիտնալու կարևորութեանը կը դիմէ: Կը ջանանք նաև մեզի մերձաւոր բաներուն ալ խելք հասցընել, զանոնք վայելելէն առաջ լաւ մը ճանչնալու համար: Դուք, բարեկամքդ իմ, որ ձեր քրտամքը երկիրը կ'ուոգէք, միթէ ցորենի հատիկ մը հողոյն ծոցը աւանդելնէդ առաջ կը կենաք ու կը ջանանք ըմբռնել թէ ինչ խորհրդաւոր զօրութեամբ պիտի ծլի, արմատները հողոյն մէջ պիտի տարածէ և ցօղունը դէպ 'ի երկինք պիտի բարձրացնէ: Գիտէք որ ըլլալիքն այդ է, ուրիշ բան չէք մտածեր, և շնորհակալ կ'ըլլաք Աստուծոյ որ ձեր աշխատութիւնները կ'օրհնէ: Դու, վինկենտ, երբ ատրաշէկ երկաթդ սալին վրայ կը ծեծես՝ կանխաւ ջանացեր ես հասկընալ թէ ինչպէս կրակը կը կաղղացնէ զայն և ուռան հարուածովը տարածուելու և քու ուզած ամեն ձեղ առնելու յատկութիւն կը հաղորդէ այսմ:

— Չէ, ըսաւ վինկենտ. գիտեմ թէ այս այսպէս կ'ըլլայ, ալ ուրիշ բան չեմ մտածեր:

— Ի՞նչ պիտի ընէինք եթէ որ և իցէ բան՝ դեռ ձեռք չզարկած հասկընալ ու քննել ուզենայինք: Միթէ կ'ըմբռնենք նայինք ինչ որ յարատեաբար աչքերնուս տակն ունինք. միթէ մեր մարմի-

նը առաջին և զարմանալի հրաշալիքը չէ. և սակայն չենք ետևէ ինար որ այս առեղծուածը մեզի մեկնուի : Մենք մեզի համար գաղտնիք ենք, և կը զարմանանք որ Աստուած ալ մեզի համար գաղտնիք ըլլայ :

Որովհետև Աստուած նիւթեղէն չէ՝ զինքը սոսկ իրեւ հոգեղէն կրնանք ըմբոնել : Աստուած անապակ հոգի ըլլալով՝ մեզի միայն մեր հոգւովը կրնայ յայտնուիլ որ իրեն նման ոգի մ' է : Եւ միթէ չիյայտնուիր կը հարցընեմ ձեզի, բարեկամքդ իմ. ձեր մոտացը ու ձեր սրտին հետ չիխօսիր : Ես չեմ ճանչնար զինքը անանկ ինչպէս որ կը ճանչնամ ազբով տեսածս ու ձեռքով շօշափածս, բայց հաստատապէս այնմ կը հաւատամ. մանաւանդ թէ ոչ միայն կը հաւատամ՝ այլ և կը զգամ զինքը՝ ի միտո և 'ի սրտի և բովանդակ իմ էութեանս մէջ . կը զգամ այն երախտեաց մէջ՝ որոնցմով անպակաս զիս կը լցուցանէ :

Ամենայն ինչ Աստուածոյ էութիւնը կը յայտնէ ինծի. այս բանս բաւական է ինծի համար և չեմ ջանար իր բնութել գաղտնեացը խորը թափանցելու : Ի՞նչպէս կրնամ ես անսահման և յանհունս մեծ կակն ըմբոնել :

— Բայց, ըսաւ Ռնորիոս Պիւգէ ոստայնանկը՝ որ օրուան մէջ տասնըլվեց տասնըօթը ժամ աշխատելով՝ իր բազմաթիւ ընտանիքը հոգալու համար, և կիրակի օրերը հանգելով ժամերով կարդալով կ'անցընէր, եթէ չենք կրնար ըմբոնել զԱստուած՝ չենք կրնար ու պարտական չենք իր գործերն հետազոտելու, որպէս զի իրենց վախճանն հասկընանք :

— Անշուշտ, Ռնորիոս, պատասխանեց Տիւրրէ. Աստուածոյ գործոց հետազոտութիւնը մեծապէս փրկաւէտ է, վասն զի կը հաստատէ 'ի մեզ իր բարութեան և մեծութեան մոտածութիւնը : Կ'ուզէի, բարեկամքդ իմ, որ ամենքնիդ ալ գիտնական ըլլայիք. զարմանքնէդ կ'ապշէիք տեսնելով թէ ինչպէս ամենայն ինչ այս աշխարհիս վրայ :

կը կապակցի և շղթայի պէս իրարու հետ կը միանայ. այնչափ որ բան մը փոխուելուն պէս՝ իսկոյն այլ ամենայն ինչ պէտք է փոխուի, կամ թէ մարդուս էութիւնը անկարելի կ'ըլլար աշխարհիս վրայ :

— Բայց, ըսաւ թովմաս Ռավոյ, միթէ մենք տղէտքս չենք կրնար հասկընալ թէ ինչու համար մեր շրջակայքը տեսած բաներնիս այդպէս եղած են : Օրինակի համար շատ բաներ կան աշխարհիս վրայ՝ որոնց օգտակարութիւնը չեմ ըմբոներ. սակայն շատ ուրախ կ'ըլլայի եթէ գիտնայի թէ ինչ կարծիք պէտք է ունենամ:

— Գովելի է փափուքդ, Պ. Ռավոյ. բարեբազգաբար անոնք որ գիտութենէ զուրկ են՝ շատ գիրքեր կրնան դտնալ յորս բնութեան գիտութիւնը իրենց յարմար ոճով գրուած է : Դպրոցին մատենադարանին մէջ այսպիսի գրքեր շատ կան, զորս Պ. Հուայմոնտոս կարդալ ուղղողներուն կու տայ. ապահովեղէք որ ասկէ աւելի օգտակար ընթերցմունք չէր կրնար ընել :

— Շատ աղէկ, Պ. Տիւրրէ, բայց ամեն մարդ կարդալու յաջողակութիւն չունի, գիտես. իմ ժամանակս դպրոց չկար և յետոյ սորվելու համար տարիքս առած սեպեցի ինքզինքս : Համառօտ ըսեմ ցաւովք սրտի որ կարդալ չեմ գիտեր. ուստի կը յանձնեմ մասնաւորապէս պատանեաց որ ինծի պէս չընեն : Բայց կան բաներ որ միտքս կը շփոթեն և շատ զոհ կ'ըլլայի եթէ խելք կարենայի հասցընել : Այսպէս ինծի կ'երեւայ թէ ամենայն ինչ աղէկ չերթար աշխարհիս վրայ, և թէ երկրագործաց համար հողը շատ պինդ է :

— Այդպէս է, Պ. Ռավոյ. բայց ուրիշ կերպ չկրնար ըլլալ : Այս աշխարհիս վրայ ամենայն ինչ իրեն սեպհական զանազան գործածութիւնը պէտք է որ ունենայ. արդ եթէ հողը աւելի կակուղ և թեթե ըլլալու ըլլար՝ աւելի դիւրաւ կ'աշխատէիր, բայց աւազի կամ տղմի պէս մէջը կ'ընկղմէիր : Չէ ինք կրնար տուներ շինել, վասն զի

Հաստատուն հիման մը վրայ չէին հանդ չեր . նոյն իսկ ծառերը չէին կրնար հողոյն վրայ կենալ , թեթև քամիով մը տապալելով :

— Ըստ ամենայնի իրաւ է , Պ . Տիւրբէ . այս բանս չէի մտածած . շնորհակալ եմ տուած բացատրութեանդ , որով կը սորվիմ որ և իցէ բանի վրայ խկոյն չգանգատելու :

— Նոյն բանը պէսք է ըսեն նաև անոնք որ միայն զիրենք հոգալու տեղ՝ պէտք են նաև քիչ մը զուրիշներն ալ մտածել . ասանկ ահա Մարտիալէսի խանութին կամ վինկենտիոսի դարբնոցին առջեկն անցած ժամանակս՝ շատ անգամ լսեր եմ քրտինքնին սրբելով քարին և երկաթին դէմ իրրե սաստիկ պինդ նեղանալին :

— Իրաւ է , ըսին Մարտիալէս և Վինկենտիոս , երկուքը մէկէն , բայց գոնեա պարապորդ մարդիկ չենք :

— Գիտեմ , բարեկամք . դուք կտրիճ անձինք էք և անոր համար զձեզ օրինակ բերի . կրնայի նաև թենեղիկտոս ծուսսէն ալ յիշել՝ որ անտառին մէջ ծառերը կտրելուն ժամանակ շատ անգամ իր երգերը ահագին երդմունքով մը կ'ընդհատէ :

— Կը խոստովանիմ որ իրաւոնք չունիմ , Պ . Տիւրբէ , բայց թէպէտ և մեղեխս ամուր է , սակայն ծառերը երբեմն սաստիկ պինդ են տապարիս հարուածոյն առջե :

— Բածիդ ես ալ չեմ տարակուսիր , թենեղիկտոս . բայց անիկա պատճառ չէ Աստուծոյ նախախնամութեանը դէմ հայհոյելու , և կարծելու թէ ամեն բան աղէկ ստեղծած չէ : Թէ որ վինկենտիոսի աշխատութեան երկաթը այդպէս ամուր չըլլար , կարելի բան էր արդեօք որ առանց փշրուելու հողը ճեղքէր , Մարտիալէսի քարերը հանէր կամ թենեղիկտոսին ծառերը գետին տապալէր : Իսկ դու , ըսէ , Մարտիալէս , եթէ քարդ այզչափ պինդ չըլլար՝ կարելի էր որ մեր տանց շինութեանը և ուրիշ ամենայն պիտոյիցը ծառայէր : Եւ եթէ ծառերուն փայտը այդպէս

հաստատուն չըլլար՝ ի՞նչպէս կրնար մեր բնակութեանցը և այնչափ ուրիշ գործածութեանց ծառայել : Այս օրինակներէս կը տեսնես թէ անիրաւ ենք երբ զԱստուծ կ'ամբաստանենք , վասն զի մենք զմեղ միայն կը տեսնենք կամ ներկայն : Այսպէս ամառուան տաքին կը տժգոհանք առանց մտածելու անոր մեր հունձքը հասունցնելու համար ունեցած կարենութիւնը . ձմեռը՝ ցրտին դէմ կը մամուանք , որ հողոյն ժամանակ կու տայ ներկայ տարուան հունձքը մնուցանելու համար պէտք եղած հիւթերը պատրաստելու , և երկրագործին հանգիստ , առանց որոյ չէր կրնար ամառուան տաժանելի աշխատութեանց դիմանալ : Եւ դարձեալ եղանակաց այս փոփոխութիւնները որ ումանց տրտունջը կը սաստիկացնեն , են պատճառ կենդանութեան այլոց : Եթէ կարենայի մէջ բերել ամեն աշխարհիս վրայ եղածները , կը ցուցընէի ձեզի որ ձեր մուացը հակառակ շատ բաներ անհրաժեշտ կարեւոր են ձեր ապրելուն համար : Բայց սակայն երբ մեր խօսակցութեանցը մէջ առաջ երթանք՝ անդադար դիտել պիտի տամ ձեզի նախախնամական օրինաց ներդաշնակութիւնը , որով նիւթական և միանգամայն ընկերական աշխարհս կը կառավարուին :

— Բայց , վրայ բերաւ ան ատեն բասարմար , եթէ այդ կարգաւորութիւնը օգտակար ալ ճանշնանք՝ կարեւորութիւնը չենք տեսներ . որովհետեւ Աստուծ ամենակարող է՝ կրնար ուրիշ կերպով ընել :

— Տարակոյս չկայ , ամենայն ինչ կրնար ուրիշ կերպ կարգաւորուիլ աշխարհիս վրայ . ասիկա Աստուծմէ միայն կը կախուէր . բայց ուրիշ կերպ ընելու կարելիութիւնը չնուազեցներ ամենեին այն շնորհակալութիւնը՝ որ իրեն պարտական ենք հաստատած կարգաւորութեանը համար . վասն զի ասոնք այնպէս կապուած են՝ որ եթէ մէկը փոխուի , իսկոյն մարդս կը նեղուի կամ չկրնար ապրիլ : Ասկէ ի՞նչ հետևանք կ'ելլէ , բարեկամք իմ , բայց եթէ՝ այս

աշխարհիս վրայ ամենայն ինչ մարդուս համար եղած է . և աս իմանալին ետքը ի՞նչպէս կարելի է չնորհակալ չըլլալ Աստուծոյ :

— Մակայն ինձի կ'երևայ թէ ամենայն ինչ ոչ է աղէկ աշխարհիս վրայ , առարկեց թթու երեսով մը ժարլան , որ տժգոհ վիճակին մէջ ամեն բան զէլ կը տեսնէր : Միթէ իրբե Աստուծոյ բարիքը կը համարիս հիւանդութիւնները , տկարութիւնները , սովը , կարկուտը , մրրիկները , ողողումները և երկիրա աւերող ամենայն դժբաղ գութիւնները , առանց համրելու մարդուս նեղութիւն տուող կամ ստացուածոցը վրայ յարձըկող անասունները :

— Յայտնի է թէ աս ամենը բարիք չեմ համարիր , Պ. Ժարլան , թէպէտ և տեսութեան կէտով մը՝ որուն վրայ դեռ մենք չխօսեցանք , ան ամենն ալ մարդկանց համար իրենց օգտակարութիւնն ունենան , շատ անգամ նաև անոր համար որ կը կրէ : Մեր թշուառութիւններէն շատը մեր սխալանացը պատճառաւ է և մենք կրնայինք անոնց մէ ազատ ըլլալ , կամ անոնց դառն արդիւնքը կանխատեսել լաւագոյն կենաք կամ աւելի նախազգուշութիւն բանեցներով : Բաց ասկէ՝ ինչ որ քանի մը անհատից համար մեծ հարուած է , յաճախ բովանդակ երկրի մը բարերարութիւն է , ի՞նչպէս են մրրիկը որոնք միժնոլորտը կը մուքրեն և բեղնաբեր անձրւներ կը բերեն : Նոյնպէս են նաև անհամար բաներ , որոնց համար կը դանդադինք , որոնք կը մղեն զմարդ իր կարողութիւնները գործածելու . կը զարթուցանեն ընկերականութեան բընական զրդումը՝ զոր Աստուած մարդուս սրտին մէջ դրեր է , բարի բարի վերաբերութիւններ կը հաստատեն և դորձնական առաքինութեանց ասպարէկ կու տան : Բայց այս բանս հասկընալու համար հարկ է որ մարդուս այս աշխարհիս վրայ ունեցած վախճանը ճանշնանք :

ի՞նչ է մարդս և ի՞նչու եղած է : Աշ-

խարհիս ստեղծուելէն 'ի վեր այս հարց մունքը եղած է , որուն գոհացուցիչ պատասխանը ի՞նչպէս մեր դարուն հըսակաւոր մէկ փիլիսոփան ըսած է , կը գտնուի միայն փոքրիկ գրքի մը մէջ որ ամենքնիդ ալ դիտէք , և այս նկատմամբ շատ աւելի բան կը սորվեցնէ՝ քան ինչ որ մարդկային ոգւով գըտնուած դրութիւնները : Այս փոքրիկ գիրքը՝ քրիստոնէականն է :

— Ի՞նչ , ըսաւ Վիէոլէն , միթէ զմեզ քրիստոնէական սորվելու կ'ուզես խաւրել :

— Ինչու չէ , եթէ քրիստոնէականը մեզի խելք կը սորվեցնէ :

— Բայց քրիստոնէականը տղայոց համար շինուած է :

— Նաև մարդկանց համար ալ կը պատշաճի , և կը յուսամոր այսմ զքեզ կատարելապէս համոզեմ : Եւ իրաւցնէ քրիստոնէականը մեզի կը սորվեցնէ որ Աստուած զմեզ ստեղծեր է զինքը ձանչնալոր համար , զինքը սիրելոր և իրեն ծառայելոր համար . և այս կերպով յաշխտենական երջանկութեան արժանի ըլլալոր համար : Այս սահմանը ամենայնի պատասխան է , ամենայն ինչ կը բովանդակէ , և կը տարակուսիմ ուրիշ մը գտնալ որ մարդուս ինչ ըլլալը լաւագոյն բացատրէ : Ճանշնալ , սիրել ու ծառայել Աստուծոյ՝ այս երեք բանը ամբողջապէս կը կապեն զմարդ և իր ամենայն պարագը կը բովանդակեն :

ի՞նչպէս ուրիշ կերպով ճանշնալ զիստուած՝ քան հետաքննելով իր գործերը , և ի՞նչպէս ուսմամբ հետաքննել զանոնք՝ առանց մեր միտքը մշակելու : Որչափ աւելի մարդս ուսեալ և կը թեալ ըլլայ՝ այնչափ աւելի կընայ ճանշնալ և խելք հասցընել Աստուծոյ ստեղծածներուն : Քրիստոնէականին պատասխանն ուրեմն կը պարտաւորէ զմեզ որ կրթուելու ջանանք : Կրնան կարծել ասկէ ետքը , Պ. Վիէոլէն , որ քրիստոնէականը ազիտաց համար միայն ըլլայ :

— Իրաւոնք ունիս , պատասխանեց

վիեռէն, առաջին բացագանչութեանը վրայ քիչ մը ամենալով, բայց ամենէն աւելի զգայուն կողմէն հարուած մ'ընդունելով, որ էր ինքզինքը գիտնական սեպելը: Տիւքրէ շարունակեց:

— Քրիստոնէականը մեզի կ'ըսէ նաև թէ մարդս զԱստուած սիրելու համար ստեղծուած է: Եւ իրաւցնէ՝ ինչպէս կարելի բան է Աստուծոյ արարածոցը վրայ խորհիլ ու խոկալ և ամենայն զօրութեամբ հոգւոյ չսիրել զայն՝ որ մեզի համար ըրած է ամենայն ինչ այս աշխարհիս վրայ և կը հսկէ մեր ամենուս վրայ: Ուրիշ կողմանէ ժխտելը թէ Աստուած կարենայ կենալ մեր վրայ զբաղիլ սահման դնել ուզել է իրեն կարողութեանն ու բարութեանը, որպէս զի կարենանք մեր երախտագիտութեան և սիրոյ պարտքէն ազատիլ:

Բայց ինչպէս այս երախտագիտութիւնն ու սէրը ցուցընելու է իրեն՝ բայց եթէ ծառայելով. և ինչպէս ծառայելու է Աստուծոյ. հպատակելով հրամանացը և իր կամքը կատարելով: Սակայն գերագոյն արդար ու բարի էակ մը միայն բարի կամք կրնայ ունենալ. Աստուծոյ ծառայել ու իրեն կամքն ընելը՝ բարիք ընելն է ուրեմն, փախչել 'ի չարէ, զգուշանալ այլոց վնաս ընելէ, որչափ աւելի կրնանք ծառայութիւն մատուցանել իրեն. մէկ խօսքով՝ առաքինութիւն գործել: —

Պասսէ զեռ բերանը չէր բացած, սակայն շատ ծուռ աչքով կը տեսնէր այս հաւաքմանց ընթացքը, որով գինետանը երթևեկը շատ կը նուազէր: Յարմար ժամանակ սեպեց առ 'ի շահ անձին դիտողութիւն մ' ալ ինքն ընելու:

— Որովհետև Աստուծոյ ծառայելու համար բարիք գործելը բաւական է, կը համարձակիս ըսել թէ պէտք չունինք ան ամեն բաներուն որ քահանաները կ'ըսեն: Եթէ իրենց մտիկ ընելու ըլլանք՝ Աստուծոյ ծառայելու համար միշտ եկեղեցին ըլլալու է:

— Քիչ մը շատ շուտ առաջ կ'երթաս, Պ. Պասսէ: Աստուծոյ ծառայե-

լու լաւագոյն կերպն՝ առաքինութիւն գործեն է, բայց բաւական չէ: Հօրդ վրայ սէր ցուցած կ'ըլլան հպատակելով միայն իրեն կամացը՝ առանց ամենսկին գորովյ և յարդանաց նշան մը յայտնելու: Անտարակակոյս՝ չէ: Նոյնպէս պէտք է որ յայտնենք Աստուծոյ զինքը սիրելնիս, տուած չնորհացն համար չնորհակալ ըլլանք, և պէտք եղած պաշտօնն ընծայենք իրեն:

— Բայց, Պարոն, վրայ բերաւ Պասսէ. ինչ պէտք ունիմ աղօթելու համար եկեղեցի երթալու. միթէ Աստուած ամեն տեղ ներկայ չէ. ինքը մեր աղօթքը՝ առանց եկեղեցի երթալու ալ կը լսէ:

— Իրաւ է, Պ. Պասսէ, թէ Աստուած՝ որ ամենուրեք ներկայ է, նաև գինետանդ ալ մէջն է և կը տեսնէ ամեն հոն հանդիպածը, մեր սրտին ամենագաղտնի խորհուրդներն ալ կը կարդայ, և ուր որ ալ ըլլանք՝ մեր աղօթքը կը լսէ: Բայց եթէ իրաւցնէ կ'աղօթենք Աստուծոյ՝ ինչո՞ւ համար կը քաշուինք մեր ժողովեալ եղբարցն առջև նոյնն ընելու: Միթէ այս ամեն պատրուակներուն տակ կրօնքնիս խոստովանելու խորշումը չէ որ կը ծածկուի, վասն զի այս խոստովանութիւնը կը պարտաւորէ զմեզ որ վարքերնիս դաւանանքնուս հետ յարմարի:

— Բայց միթէ Աստուած մեր աղօթիցը պէտք ունի, հարցուց ըստ իւր կարգին բասարմար:

— Անշուշտ չէ. Աստուած մեր աղօթիցը պէտք չունի, բայց մենք պէտք ունինք իրեն աղօթելու: Աղօթքը փըրկաւէտ է մարդուս, իր պարտուցը ըզգացմունքը կ'արթնցընէ. անդագար իր պէտքը հոգալու զբաղած ըլլալով՝ կը նայ իրրեւ մարդ ունեցած պարտքերը մոռնալ, եթէ որոշեալ օրերու և ժամերու մէջ կրօնական հրահանգներ իրեն վախճանը մտածել չտային: Ամեն տեսակ նեղութեանց ձեռքը մատնուած ըլլալով՝ երբեմն կրնար վհատիլ, եթէ աղօթքը՝ յոյսն ու վստահութիւնը շաւելցնէր, բարեկամ մը՝ պաշտպան

մը, հայր մը ցուցընելով երկինքը իրեն համար: Աստուծոյ մէկ նոր բարերարութեամբն իրրե պարտք մեր վրայ դրուած աղօթքը՝ իր սիրոյն մէկ ապացոյցն է. վասն զի մարդուս տկարութեանը օգնութիւն է, և միխթարութիւն մը ու երջանկութիւն:

Այլ բաւական չէ աղօթելը. հասարակաց՝ պաշտամունքն ալ պարտք է առ Աստուծ և առ մարդիկ:

— Միթէ Օրինաց մատեանը նոյնը մեզի չիսորվեցներ կրօնից նման, առարկեց Մորոր:

— Հրամանքդ, Պ. Մորոր, արհեստդ ըլլալով Օրինաց մատեանը ինձմէ ազէկ գիտես. բայց պէտք է գիտնաս թէ ընդ մէջ այն բաներուն որ մարդկային օրէնք կ'արգելուն և բարոյականը կը ներէ՝ անհուն միջոց մը կայ ուսկից անդին չանցնիր երբեք ողջամիտ մարդը. Լուգուփիկ Մորանի օրինակը նոյնը կ'ապացուցանէր մեզի անցեալ որ: Կախաղանի համեստ մարդ կ'ըսենք, խօսելով անոնց վրայ որ օրինազանց չըլլալու չափ խոհեմութիւն ունին, բայց օրինաց արգելած բաներէն դուրս ամեն ուղածնին կ'ընեն: Գիտէք թէ ինչ համարմունք կ'ունենանք այնպիսեաց վրայ և ինչպէս ամենկընիս կը զգուշանանք իրենցմէ:

Բայց մի կարծէք, բարեկամքդ իմ, իրրե թէ ես ուզենամ մարդկային օրէնքները պարաւել. քաւ լիցի. ամենամեծ ծառայութիւն կ'ընեն ժողովրդեան, և երբեք ընկերութիւն մը առանց ասոնց չկրնար ըլլալ. բայց աս ալ կայ որ ամենքը չեն կրնար սորվիլ շատ և խճողած ըլլանուն համար. և սակայն կան շատ մ'ալ բաներ որոնց վրայ չեն խօսիր, և բարոյականը կը սահմանէ կամ կ'արգելու: Դատաստանական Օրինագիրքն ուրեմն բարոյականի օրինագիրք չէ:

— Երկուքին ալ պէտք չունիմ, կը ցեց վիէոլէն, ինչպէս նաև կրօնից ալ, ինչ կերպով կեանք անցընելիքս գիտնալու համար: Իմ շահս ասոնց ամենէն աւելի կը սորվեցնէ ինձի:

— Կը կարծես, Պ. վիէոլէն: Կը կարծեմ. մանաւանդ թէ ապահով եմ:

— Զգոյշ եղիր. ապահովութիւնդ կրնայ շատ անգամ խարէութիւն մ'ըլլալ: Եթէ ըսելովդ թէ մեր շահը կը ցուցընէ մեզի ինչ որ պարտական ենք ընելու, այնպէս կը հասկընաս թէ մեր ծշմարիտ շահուն կը ծառայենք, նոյն մոքի վրայ ենք: Ես այսպէս երջանիկ կը համարիմ ինքզինքս հիմակուընէ կարենալով զուրցել իմ ունկընդրացս՝ թէ մարդուս իր շահուն ծառայելու լաւագոյն միջոցը պարտքերը կատարեն և կրօնից ու բարոյականի սահմանները բռնելն է: Անդադար առիթ պիտի ունենամ ցուցընելու ձեզի շահու և պարտուց անխզելի միութիւնը, և նաև ապացուցանելու որ բարոյականի օրինաց յարմարելով՝ ինչ որ աւելի օգտակարագոյն է մեզի զայն կ'ընենք: Այս բանս պիտի ըլլայ. միանգամայն նոր նիւթ մը Աստուծոյ բարութեանը վրայ զարմանալու՝ որ այսպէս աղէկ կարգաւորեր է ամենայն ինչ, որ բարոյականի օրէնքները պահելով՝ մեր անձանց օգտակար ծառայութիւն մ'ըրած կ'ըլլանք:

Բայց եթէ դու առանձնական շահու վրայ կ'ուզես հիմնել հասարակաց և մասնաւորաց բարոյականը, ներէ ինձի որ կարծիքդ չեմ կրնար ընդունիլ. այս բանս շատ անգամ փորձուած է: և միշտ 'ի զուր: Այս նկատմամբ՝ որովհետեւ ընթերցասէր ես, կը խաւեմ հրամանկիդ մեզի ժամանակակից անուանի փիլիսոփային պքանշելի զիրքը ի վերայ ձևարարուի, գեղեցկի և բարույ: Բայց որովհետեւ աշխարհիս մէջ ունեցած կարծեացդ շատ պաշտպաններ կան, ներէ ինձի որ քանի մը խօսք զուրցեմ այս նկատմամբ:

Ըսի թէ մեր պարտքը ծշմարիտ շահերնուս հետ մէկ է, և ըսածս կը հաստատեմ: Այսու կը հասկընամ որ պարտքերնիս կատարելով՝ մեզի օգտակար եղածը գործենք. բայց պէտք չէ ասկէ հետեցնել թէ պարտքերնիս կատարելու համար բաւական է շահեր-

նիս նայիլ։ Այս բանս կարելի էր եթէ մեր ստոյգ շահը ձեռք բերելու համար մոլորելու տրամադրեալ ըլլայինք . սա կայն շատ անգամ մեզի շահաւոր կը համարինք՝ ոչ եթէ ինչ որ ստուգապէս օգտակար է, այլ ինչ որ հաճոյական է։ Նախ քան զամենայն մեր հանգստութիւնը, վայելքն ու հաճոյքը կը սիրենք և անդադար մեր ճշմարիտ շահը վայրկենական հաճոյից կը զոհենք . եթէ ուրեմն շահերնիս մեզի առաջնորդ առնելու վարժինք, սխալելու և ֆնասով ելլելու ենթակայ կ'ըլլանք։ Վաղանցուկ հաճոյք մը, ախորժ մը, մտացածին քմաց յարմար բան մը՝ կը բնայ ըլլալ որ իրական և յարատե շահու տեղ սեպենք։

Թող որ այսպիսի վարդապետութիւն մը զմարդիկ մեծամեծ տագնապներու մէջ կրնայ ձգել . վասն զի եթէ շահերնին իրենց վարուցը կանոնն է, և որովհետեւ ինչ որ իրենց հաճոյ է զայն շահաւոր կը սեպեն, ա՛լ ես չեմ կրնար գիտնալ թէ ինչ պէտք է մոտածեմ իմ իրենց հետ ունեցած վերաբերութեանս ժամանակ, մէկուն հաճոյ եղածը միւսոյն անհաճոյ ըլլալուն պատճառաւ : Ուրեմն բարոյականը՝ որ է ըսել մարդկանց վարուցը կանոնն՝ ըստ իրենց ախորժին պիտի փոփոխութիւն կրէ, և որչափ մարդիկ՝ այնչափ ալ բարոյական պիտի ըլլայ . նոյն իսկ իւրաքանչիւրոց բարոյականը օրըստօրէ պիտի փոփոխի . վասն զի այսօր մէկուն ախորժելի եղածը՝ վաղը անախորժ պիտի ըլլայ։

Եթէ ես մարդկանց քմահաճոյ պարտքէն ու երևակայութենէն կախումն պիտի ունենամ, շնորհակալ եմ բարոյականիդ . աւելի կ'ախորժիմ սովորական բարոյականը, այսինքն է կրօնից և պարտուցը . գոնեա զիտեմինչ բանի վրայ հաստատուիլ, ամեն մարդկանց համար՝ ամեն ժամանակ և ամեն տեղ նոյն ըլլալով։

— Թուղութիւն կ'ընես, Պ. Տիւրբէ, ըսաւ այն ժամանակ վիէոլէն։ Հրամանքդ անցողական և սխալ շահու վը-

րայ խօսք կ'ընես . բայց իմ ըսածս յարատե և աղէկ շահու համար է, ընդունելով որ աղէկի՝ գէշի գաղափարները ըլլան . ներէ ինծի որ միտքս բացատրեմ։ Բարին այն է որ մեր շահուն կը յարմարի . իսկ չարն անոր հակառակին է . ախտն՝ այն մոլորութիւնն է որով ճշմարիտ երջանկութիւնը զո՞հ կ'ըլլայ վնասակար և անտեսող հաճոյից . առաքինութիւնն ընդհակառակն այն իմաստութիւնն է՝ որ տեսողական երջանկութեան մը վախճանաւ կրից հրապուրանաց դէմ կը կենայ : Շահու բարոյականը կը հաստատէ այսու այն ամենայն պարտքերն՝ որ սրբանուէր եղած են հասարակաց կարծեզք . անոնք պարտք են՝ վասն զի մեր անձնական շահուն համեմատ են . մարդկանց բարիք ընելն ամենէն աւելի ապահովագոյն ճամբան է, որպէս զի իրենք ալ նոյնը մեզի ընեն, վասն զի լաւագոյն միջոցն է իրենց համարմունքն ու համակրութիւնն ստանալու : Կը տեսնես, Պ. Տիւրբէ, որ սովորական բարոյական նի պահանջածներն իմ շահս ինկնին կը պահանջէ որ ընեմ, և անոր արգելած . ներէն զիս կը զգուշացնէ . ալ ուրեմն ես պէտք չունիմ հրամանքիդ կրօնից ու բարոյականին . աւելի ապահովագոյն այնորդ մ'ունիմ . վասն զի բան մը այնպէս հարկեցուցիչ և անվիպեկի չէ ինչպէս մարդուս շահը։

— Պ. Վիէոլէն, շնորհակալ եմ հրամանքիդ բացատրութեանը, որ ճշդի կը ծառացէ ինծի մոլորութիւնդ պատցուցանելու համար . վասն զի եթէ բարոյականն ու շահը մի և նոյն բերանը կը բանեցնեն, չեմ իմանար թէ ինչո՞ւ համար մենք մէկը մէկալին հետ պիտի փոխենք . և ոչ իսկ զշահը իրաւապէ՞ս անվիպէպ առաջնորդ մը կը գտնեմ . արդ զիւրին է ինծի համար ասոր հակառակը և ձեզի ապացուցանել :

Միտ զիր նախ և առաջ . շահերնուամեր պարտուցն հետունեցած համամիտ միութեամբն հանդերձ, միութիւն մը որուն ես կը հակառակիմ ու չեմ ընդունիր, երբեմն բարոյականն առաջնիք

Երկրորդին զոհել կը հրամայէ . այս խորհրդածութիւնը կը դատապարտէ ուրեմն այնպիսի վարդապետութիւն մը՝ որ մեր գործոցն իբրև միակ կանոն կուտայ շահերնիս . կ'ըսեմ , միակ՝ լաւ ուշ դիր . վասն զի ես հրամանքիդ չափ բացարձակ չեմ խօսիր : Հրամանքդ կրօն . քը իբրև բարոյականի հիմունք՝ բոլորովին մէկդի կը ձգես և շահով գոհ կ'ըլլաս . ես շահը չեմ արհամարհեր , քաւ լիցի . մանաւանդ թէ բարոյականի օդնութեան կը կանչեմ . բայց զայն իբրև հիմունք համարելէն կը զգուշանամ :

Երբ կրօնին ու խիղճ կը պատուիրեն մեզի գործել դրարի , խորշել՝ ՚ի չարէն , զրկել զմեզ ՚ի պարսաւելի հաճոյից , չափաւորել մեր կիրքերը . երբ ծանր պարագայից մէջ կը հրամայեն մեզի նոյն իսկ մեր շահն ալ զոհել , չեն հրաւիրեր զմեզ առ այս՝ մեր այսուստանալիք յարգանացն և համակրութեանն համար ; և կամ յապագայս յուսալի մեծագոյն և յարատե հաճոյից համար , այլ կը հրամայեն իբրև պարագ և կը փութացնեն քան զամենայն երկրաւոր շահս գերագոյն բարւոյն խոստմամբ , այն է՝ յաւիտենական երջանկութիւնը :

— Ո՞հ , ահաւասիկ վերջին մեծ խօսքը , գոչեց Պասսէ . ի՞նչ խօսք . քանի որ կ'ապրինք՝ զմեզ ամեն բանէ զրկենք , մեռնելնէս ետքը երջանիկ պիտի ըստանք . միշտ մի և նոյն եղանակն է . և ով կ'երաշխաւորէ մեզի հրամանքիդ յաւիտենական երջանկութիւնը :

— Իսկ ով կ'երաշխաւորէ հրամանքիդ վազուան երջանկութիւնդ , Պ . Պասսէ . ապահով ես տարիներով՝ ամիսով՝ շաբաթով ապրելուդ վրայ : Աղէկ առողջ եմ , կ'ըսես . բայց ամեն չար պատահարները պակաս չեն . հւանդութիւն մ' է կու գայ ու կ'առնէ կը տանի . ՚ի զուր կը ջանաս , զրկումներ կ'ընես հաճոյքդ երկընցնելու համար , վասն զի ներկայն միայն անձիդ կը վերաբերի , և զրկումներդ կ'ըլլան սոսկ՝ ՚ի կորուստ . թարթափէ ուրեմն ՚ի խորս

հաճոյից , և որովհետև կեանքն անստոյդէ , նայէ որ , ինչպէս կ'ըսեն , կարճ ու աղէկ ապրիս :

— Բայց առ չուզեցի ես ըսել , վրայ բերաւ վիէոլէն . այս թանձր բարոյականը մարդկանց համար չէ՝ այլ անառնոց համար , եթէ բարոյական ունենալու ըլլային :

— Գիտեմ , պատասխանեց Տիւրրէ , և այս գաղափարները հրամանքիդ չեմ ընծայեր . բայց զգուշացիր , դրութիւնդ հոն կը տանի : Եթէ հրամանքդ այս հետեանքը չես հաներ , այլք կը հանեն : Կ'ուզես որ զիս զրկեմ քանի մը հաճոյքէ որպէս զի յապագայս աւելի երկայն ժամանակ զանոնք վայելեմ . բայց ուր է իմ շահս՝ եթէ այս ապագային չեմ համանիր . զրկումը կը մնայ և հաճոյքը կը սահի կ'անցնի . ՚ի զուր խարուեցայ , ՚ի զուր թշուառացայ :

Կը կարծես որ ես բարիք գործեմ մարդկանց յարգանացն ու բարեսրութեանը արժանանալու համար . կ'ընդունիմ . բայց մի ըսեր թէ առ ՚ի շահ անձիս . վասն զի ի՞նչ շահ ունիմ աղքատներն ու թշուառները ինծի պարտական ընելով : Երբ ընչիցս մէկ մասը իրենց համար զոհելու ըլլամ՝ փոխարէն չեն հատուցաներ . և եթէ խեղճութեան մէջ իյնամ՝ հասարակաց համարմունքը կ'աղատէ զիս անկէ : Եթէ բարին առ ՚ի շահ կը գործեմ , շահուս հակառակը տեսնելով՝ ետ կը կենամ անկէ : Եթէ հասարակաց համարման համար է ըրածս , կը դադրիմ ընելէ երբ ոչ ոք կրնայ գիտնալ : Դարձեալ՝ եթէ այս խորհրդածութիւնս՝ առ ընկերս պարտքեր վրաս կը գնէ , անձիս նկատմամբ բնաւ պարտք մը չհրամայէր , և իսկոյն ներելի է ինծի համար ամենայն ինչ , երբ անպատուհաս կը ընամ նոյնը գործել և յայնմ իմ շահս կամ հաճոյքս կը տեսնեմ : Անզգամ եմ , անառակ , մոլորեցուցիչ , չնացող , երբ կրնամ ըլլալ առանց համբաւս , աղատութիւնս ու կեանքս արատաւորելու :

Տես նաև թէ ուր կը տանի զմեզ այս

գրութիւնը. ինչչափ ուսմունք կը պահանջէ, որչափ հաշիւ հետը մէկտեղ կը բերէ : Բովանդակ մոտաց կարողութիւնները պէտք է որ 'ի գործ ածեմ 'ի խնդիր իմ շահուս, և սակայն ապահով չեմ այնմ հասնելու . կրնամ խոհեմութեամբ և կամ ըստ պարագայից՝ բաղդս ու յաջողութիւններս աւելցնել . սակայն միշտ ձախորդութիւններ ալ կը հանգիպին, և կամքս անոնց դէմ բան մը չկրնար ընել . վախճանը միշտ անստոյդ է : Ընդհակառակն կրօնից վախճանական նպատակը անխար է . այս աշխարհիս վրայ բարեկեցութիւնս վիստուած ժամանակս՝ կարելի է որ չյաջողիմ, սակայն հատուցմունքն անփախուստ է . վասն զի իմ կամքէս ու ջանքէս կախումն ունի : Այսպէս պարտքը երջանկութիւնս ինծի կը յանձնէ . գերագոյն բարին՝ յաւիտենական երջանկութիւնը միայն ինծմէ կը կախուի :

— Շատ աղէկ, Պ. Տիւրիէ, կցեց վիէոլէն . բայց այս բանս ամպագայ կենաց գոյութեանը վրայ կը հանգչի՝ զոր անշուշտ չեմ ուղեր ժխտել . բայց ասալ կայ որ վերջապէս ոչ ոք աներկբայելի կերպով կրնայ հաւաստել :

— Ուրիշ շատ բաներէ աւելի աղէկ կ'ապացուցուի, որոնք ամենեին հակառակութիւն չեն կրեր : Շատ աղէկ, Պ. Վիէոլէն, գէշ տեսնենք եղածը և համարինք թէ հանգերձեալ կեանք չկայ . ինչ կը հետեւի անկէ . խաբուած կ'ըլլամ, 'ի զուր յուսացած կ'ըլլամ, բայց գոնեա այս յոյսը կենացս մէջ ինծի ամրութիւն կ'ըլլայ : Իսկ հրամանքդ ինչ ունիս որ ձեռնտու ըլլայ բարի գործելու և չարին փորձութեանը հակառակելու . վասն զի շահու բարոյականը քարողելով՝ պարտուց և կրօնից բարոյականէն դուրս աւելի թոյլ բարոյական մը չես ուղեր քարոզել . և ինք զինքդ կրօնասէր անձանցմէ նուազ համեստ չես համարիս :

— Յայտնի է թէ չէ :

— Պատասխանէդ ինծի նիւթ կ'առնում, Պ. Վիէոլէն . իսկ եթէ կենցաղավարութիւնդ պէտք է որ նոյն ըլ-

լայ, եթէ չես ուղեր զգօնութեամբ և առաքինութեամբ ստորին ըլլալ քան զկրօնասէր անձինս, եթէ ուրիշ բանով չես համարիր տարբերիլ բայց եթէ հաւատքով, ան ատեն ինչո՞ւ համար այս զանազանութիւնը . կամ կ'ուզես ազատ ըլլալ սովորական բարոյականի կրօնից պատուէրներէն, և կամ անոնց հպատակիլ : Եթէ վախճանդ ազատ ըլլալ է՝ վարդապետութիւնդ բաւական երաշխաւորութիւն չընծայէր ինծի, որով և չեմ վստահանար : Եթէ ընդհակառակն կ'ուզես որ հրամանքիդ բարոյականին օրինագիլքը քան զիմս ստորնագոյն չըլլայ, ինչո՞ւ համար իմ հաւատքիս դէմ կը կռուիս, որ նեցուկ մ' է ինծի համար և այլոց համար երաշխաւորութիւն :

— Աղէկ կը պատճառաբանես, Պ. Տիւրիէ, և ասոր դէմ առարկելու խօսք չունիմ . բայց ինչո՞ւ համար կրօնք կը հրամանին մեզի հաւատալ այնպիսի բաներու որ մտաց խորթ կու գան :

— Կեցիր, Պ. Վիէոլէն, ոչ թէ անոր համար որ զիս կը վիրաւորես ըսածովդ, այլ վասն զի այնպիսի գաղափարաց շարքի մը մէջ կը մոնես՝ որոնց չեմ կրնար հետեւիլ, երկայն ժամանակի կարօտ նիւթեր ըլլալով . մէյմ' ալ որ կրօնից ջատագովութիւն ընելու պաշտօնը իմս չէ : Միայն այնչափ կ'ըսեմ հրամանքիդ, որ մեծամեծ հաճարներու հետ ընդունելով Աւետարանին մէջ յայտնեալ ճշմարտութիւնները, ոչ տգիտութիւնս և ոչ ալ տկարամութիւնս յայտնած կ'ըլլամ : Ասալ կայ որ իմ մտացս ամենեին խորթ չեն գար քրիստոնէական կրօնքին սահմանները, վասն զի աւելորդապաշտութիւնը միայն խորթ են, որ ոչ են կրօնք և կամ բարոյականի դէմ ելլող բաներ են : Արդ կայ բան մը մեր կրօնքին մէջ որ հրամանքիդ անբարոյական երենայ, կամ արդարութեան և առաքինութեակառակ :

— Այս չէր ըսածս, Պ. Տիւրիէ . Աւետարանի բարոյականէն աւելի մաքուր և ամբիծ բարոյական չկայ :

— Գիտէի կանխաւ թէ ասանկ կը մոտածես, բայց շատ զոհ եմ բերնէդ լսելուս համար: Թող որ ուրեմն խօսքս վերջացնելով լսեմ թէ ի՞նչ կ'արգելու զմեզ որ չաւտանք. ոչ խորհուրդը և ոչ կրօնական տարօրինակ վարդապետութիւնք, այլ սոսկ մեր հակամիտութիւնքն ու պակասութիւնները: Առանց մեր կրիցը՝ բոլորով սրտիւ կ'ընդունէինք ինչ որ կրօնից մէջ մեր մոքէն վեր է. բայց հաւտալուս պէս հարկ է որ վարդերնիս ալ ըստ այնմ ըլլայ, կրօնից պատուէրները կատարել, խորշիւ իր արգելած բաններէն և յաճախ մեր հաճոյքն ու ախորժները զոհել: Եռանդ չունինք և կը ջանանք արդարացնել զմեզ, չենք հաւտար լսելով: Է՞հ, բարեկամք, հրաժարինք մեր կը քերէն և բան մը արգելք չըլլար քրիստոնեայ ըլլալուս և կոչուելուս:

Բայց հոս կանկ կ'առնում. բաւական երկայն բռնեցի զձեզ այսօր. առանց միտք ունենալուս՝ զձեզ բարձր պարտցուցի, գալ անդամ կ'իջնանք դարձեալ յերկիր, աշխարհի մէջ մեր ունեցած զբէցը վրայ զբաղելու համար:

ՌԱԲԻ

Կը շարունակուի:

Արէնքի Ակրոպոլսոյ հարաւակողման աշերակները:

Աթէնքի Ակրոպոլսոյ հարաւակողման ստորոտը, գրեթէ մաքրուած ըլլալով՝ ի հողոց, մինչև ցայսօր հոչակաւոր աւերակները կը տեսնուին. որոց սոսկ շեղջակոյտը ապշեցուցած էր զիտողաց աչքերը, մինչդեռ չէին կրցած որոշել թէ այն աւերակները հնութեան համբաւաւոր յիշատակաց ո՞ր դասուն կը վերաբերէին:

Ակրոպոլ կաւուցեալ է ժայռի մը ստորոտը բարձրահայեաց զիրքսվ, որ կ'իջնայ հին միջնաբերդին հիւսիսային և արևելեան կողմերը: Դէպ 'ի արեմտեան կողմը միայն ունի զառ:

կճեայ մեծագործ սանդուղ մը, որոյ աստիճանները զուրս հանեց 1853ին Պ. Պէոլէ իր պեղմունքներովն: Այս սանդղոյն մուտքը Աթենացիք փակեցին նախադրանց շինութեան ժամանակ: Կը տեսնուի ցարդ գաւթին պատերուն և սեանց մի մասը որք շարուած են թանգարանին մուտքին առջև: Քառակուսի բարձր աշտարակն՝ որ մուտքին վրայ կը նայի, մնացորդ մի է երրորդ դարու տիրապետութեան դաղղիացի իշխանաց՝ որ գուրս եղան Աթենայ: Խակ այն փոքրիկ շենքը որ աշտարակին ստորոտը կ'իջնայ, է Յաղթութեան մեհեան, որուն կողմանական մի երեսը դարձած է դէպ 'ի արագին պատուարը, և իր յառաջակողմը և յետակողմը ձևացած են սիւներով կամարակապ սրահներ: Խակ Պարթենոն՝ որ դաշտավայրին ամենաբարձր կէտին վրայ է, Յունաստանի ամենագեղեցիկ շենքերէն մէկն ըլլալով, խսկոյն իրեն կը ձգէ ճանապարհորդին աչքերը: Քիչ մը դէպ 'ի ձախակողմը կը տեսնուին երեքթիոնի աւերակները, Բոլիատեան և Պանդրոսեան Աթենասայ կրկին մեհեանը. և հարաւային կողմը կը տեսնուին կարիատիդներն, որք իրենց զիմուն վրայ կը տանին մեհենին չքեզ վերնատան վերնախարիսուը:

Պատուարը որ յեցեալ է որմակալներու, և կը շրջապատէ Ակրոպոլսոյ բոլոր այս մասերը, չէ նոյնը ինչ որ շինեց կիմոն՝ Միլտիադեայ որդին՝ իրեն ծախիւքը, այլ Տաճկաց շինածն է, որ գոցած է առջինը, բայց այսու ամենայնիւ կիմոնի պատուարն ալ կը տեսնուի ուրեք. Խակ պատուարաց ստորաէն մինչեւ 'ի վայր ժայռը սեպաձե է: Ժայռին քանի մը զիւրամատոյց տեղերուն վրայ կը տեսնուէին երբեմն սիւներ, բարձրաբերձ կոթողներ, որք նուիրուած էին 'ի յիշատակս իրենց երաժշտութեան և բանաստեղծութեան միջանաց մէջ ըրած յաղթութեանց: Կային ուրիշ յիշատակարաններ ալ որք նոյն նպատակաւ փորտւած էին լերան կողերուն վրայ: Նոյնպիսի էր նաև